

1376

Կ. Պոլիս

1910

հիմ
Ա-76

222

ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԸ ԻՆՉ ԿԸ ՍՈՐՎԵՑՆԷ

Ի Մ Ա Ս Ի Ն

ՀԱՆԳՍՏԵԱՆ

Ա.ԻՈՒՐ



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑԵՑՐԱԿԻ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Ի Հ Ա Մ Գ ՈՒ Ր Կ

ՄԱՍՆԱՃԻՂ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԵՐԿԻՐՆԵՐՈՒ

Մուրաճեան Խան, Թիւ 11

ՉԱԻՄԱԳՃԸԱՐ ԵՕԳՈՒՇԸ, Կ. ՊՕԼԻՍ

22

Ա-76

2010

22

Ա-76

ՈՍՏՈՒԱԾՈՇՈՒՆՉՐ ԻՆՉ ԿՐ ՍՈՐՎԵՑՆԷ

Ի Ս Ա Ս Ի Ն

ՀԱՆԳՍԱՏԵԱՆ ԱՌՈՒՐ

Հանգստեան օրը ինչո՞ւ համար պահելով ենք ի՞նչ է անոր նպատակը: Ո՞վ հաստատեց զանկալ ճորժը և որո՞ւ համար եղաւ ան: Ո՞րն է ճշմարիտ օր հանգըստեան: Շատեր Մէկշաբթի օրը կը պահեն: Սուրբ Գիրքէն ի՞նչ փաստ ունին: Ոմանք եօթներորդ օրը կը պահեն. ասոնք ի՞նչ փաստ ունին: Ահա Սուրբ Գրոց պարզ և որոշ վկայութիւնները երկու օրերուն նկատմամբ:

Ա. ԵՓՆԵՐՈՐԴ ՕՐԸ

1. Հղօր Աստուած՝ եօթնեկին առաջին վեց օրերը արարչագործութեամբ անցնելէն յետոյ եօթներորդ օրը հանգստացաւ: Ծննդ. Բ. 1—3:

2. Ասիկա ան օրը կնքեց իբրեւ Տէրօջը հանգստեան օրը կամ Շաբաթը, քանզի Շաբաթ կը նշանակէ հանգիստ: Զօր օրինակ, մարդու մը աշխարհ ծնած օրը իրեն ծննդէն օրը կ'ըլլայ. նոյնպէս երբոր Աստուած եօթներորդ օրը հանգստացաւ, ան օրը իրեն հանգըստեան օրը կամ Շաբաթը եղաւ:

3. Ուստի միշտ եօթներորդ օրը Աստուծոյ Շաբաթը պէտք է ըլլայ: Ծննդեան օրը կրնա՞ս փոխել ուրիշ օրուան մը՝ որուն մէջ ծնած չես: Ո՞չ: Նոյնպէս չես կրնար փոխել Աստուծոյ հանգստեան օրը՝ ուրիշ օր-

ուան մը որուն մէջ ինքը հանգստացած է: Ուրեմն եօթ-
ներորդ օրը տակաւին Աստուծոյ հանգստեան օրն է:

4. Արարիչը օրհնեց եւ սրբեց եօթներորդ օրը:
Ծննդ. Բ. 3: Եւ. Ի. 11:

5. Աստուած զանիկա Դրախտի մէջ Շաբաթ ըրաւ:
Ծննդ. Բ. 1—3:

6. Շաբաթը եղաւ մարդը մեղանչելէն առաջ: Ուրեմն
ստուեր (շուք) մը չէր, քանզի ստուերները մեղքէն
եաքը դրուեցան:

7. Յիսուս կ'ըսէ՝ Շաբաթը մարդուն համար եղաւ
(Մարկ. Բ. 27), այսինքն ամբողջ մարդկային սեռին
համար, թէ՛ հեթանոսաց և թէ՛ Հրէից:

8. Շաբաթը արարչագործութեան յիշատակն է:
Եւ. Ի. 11, ԼԱ. 17: Ամէն անգամ որ եօթներորդ օրը
կը հանգստանանք, ինչպէս որ Աստուած ըրաւ արար-
չագործութեան ատենը, ան սքանչելի դէպքը կը յի-
շատակենք:

9. Շաբաթը տրուեցաւ Ադամին ու անով բոլոր
ազգերուն: Բաղդատէ Մարկ. Բ. 27: Ծննդ. Բ. 1—3:
Գործ. ԺԷ. 26:

10. Շաբաթը Հրէական դրութիւն մը չէ, քանզի
երկրի վրայ Հրեայ մը ըլլալէն 2300 տարի առաջ հաս-
տատուեցաւ ան:

11. Աստուածաշունչը զանիկա երբեք չանուաներ
« Հրէական Շաբաթ », այլ յիշտ « Տէրօջէ Կո-
ծող Շաբաթ »: Մարդիկ զգուշանալու են Տէրօջը
սուրբ Շաբաթը նախատելէն:

12. Անիկա Աստուծոյ օրէնքին մէկ մասն էր Սի-
նայէն առաջ: Եւ. ԺԶ. 4, 27—29:

13. Ետքն ալ Աստուած զանիկա իր բարոյական օ-
րէնքին ճիշդ մէջտեղը դրաւ: Եւ. Ի. 1—17: Ինչո՞ւ
հոն դրաւ եթէ ան ալ միւս ինը պատուիրաններուն
պէս անփոփոխելի չէր:

14. Եօթներորդ աւուր Շաբաթը կենդանի Աստուծոյ
ձայնովը երկինքէն հրամայուեցաւ: Բ. Օր. Դ. 12, 13:

15. Ու ետքը ան պատուիրանը բուն իր մատովը
քարի վրայ փորագրեց՝ անոր անջնջելի բնութիւնը
ցուցնելու համար: Եւ. ԼԱ. 18: Բ. Օր. Ե. 22:

16. Անիկա տապանակին մէջ կը պահուէր ի սրբու-
թեան սրբութեան: Բ. Օր. Ժ. 1—5:

17. Աստուած Շաբաթ օրը գործ գործելը արգիլեց,
մինչեւ անգամ ամենէն նեղ ժամանակները: Եւ. ԼԴ. 21:

18. Աստուած Իսրայէլի ժողովուրդը անապատին մէջ
սպառեց՝ Շաբաթը պղծելուն համար: Եզեկ. Ի. 12, 13:

19. Շաբաթը ճշմարիտ Աստուծոյ նշանն է: Եզեկ. Ի. 20:

20. Աստուած խոտացաւ թէ Երուսաղէմ՝ յաւիտ-
եանս պիտի մնար՝ եթէ Հրէայք Շաբաթը պահէին:
Երեմ. ԺԷ. 24, 25:

21. Անոնք Շաբաթը պղծելուն համար Բաբելոն
գերի տարուեցան, և Երուսաղէմ կործանեցաւ: Նէեմ.
ԺԳ. 18: Երեմ. ԺԷ. 27:

22. Աստուած մասնաւոր օրհնութիւն խոտացած է
բոլոր հեթանոսներուն որ Շաբաթը կը պահեն: Եսա. ԾԶ.
6, 7: Եւ այս խոտուումն ալ բոլորովին Նոր Տնտեսութեան
պատկանող մարգարէութեան մէջն է: Տէս Եսա. ԾԶ:

23. Աստուած խոտացած է օրհնել ունէ մարդը որ
Շաբաթը կը պահէ: Եսա. ԾԶ. 2:

24. Եհովա կը պահանջէ « Պատուական » անուանել
զանիկա: Եսա. ԾԼ, 13: Զգուշացի՛ր ո՛վ մարդ որ
զանիկա ուրախութեամբ կը կոչես « Հին հրէական Շա-
բաթ », « Գերութեան լուծ », եւ այլն, եւ այլն:

25. Սուրբ Շաբաթը « շատ դարեր » ոտնակոխ ըլ-
լալէ յետոյ, ետքի օրերը պիտի վերականգնէր: Եսա.
ԾԼ. 12, 13:

26. Բոլոր սուրբ մարգարէներ եօթներորդ օրը պա-
հեցին:

27. Երբոր Որդին մարդոյ եկաւ, իր բոլոր կենացը մէջ եօթներորդ օրը պահեց: Ղուկ. Գ. 16: Յովհ. ԺԵ. 10: Այսպէս անիկա հետեւեցաւ իր Հօրը օրինակին յարարչագործութեան: Ապահով չէ՞ մեզ հետեւիլ Հօրը և Որդւոյն օրինակին:

28. Եօթներորդ օրը կիրակի կամ տէրունական օր է: Տե՛ս Յայտ. Ա. 10: Մարկ. Բ. 28: Եսա. ԾԸ. 13: Եւ. Ի, 10:

29. Յիսուս Շաբաթին տէրն է (Մարկ. Բ. 28) զանիկա սիրելու և պաշտպանելունչպէս որ էրիկը կնկան տէրն է զանիկա սիրելու և պաշտպանելու: Ա. Պետ. Գ. 6:

30. Անիկա Շաբաթը արդարացուց իբրեւ ողորմալից, մարդու օգտին ծառայող դրութիւն մը: Մարկ. Բ. 23—28:

31. Յիսուս փոխանակ Շաբաթը խափանելու, զգուշութեամբ սորվեցուց զանիկա պահելուն կերպը: Մատթ. ԺԲ. 12:

32. Իր առաքեալներուն պատուիրեց Շաբաթին նկատմամբ 40 տարի աղօթք ընել՝ իր յարութենէն ետքը: Մատթ. ԻԳ. 20:

33. Մուրը կանայք որ միշտ Յիսուսի հետ եղած էին, անոր մահուընէն ետքը եօթներորդ օրը զգուշութեամբ պահեցին: Ղուկ. ԻԳ. 56:

34. Քրիստոսի յարութենէն 30 տարի ետքը, Սուրբ Հոգին զանիկա յայտնապէս կ'անուանէ «Ծաֆաֆ օրը»: Գործ. ԺԳ. 14:

35. Պօղոս, հեթանոսաց առաքեալը, զանիկա «Ծաֆաֆ օրը» կ'անուանէ յամի Տեառն 45: Գործ. ԺԳ. 27: Պօղոս չգիտցաւ, կամ արդի վարդապետներո՞ւն հաւատանք, որոնք կը պնդեն թէ Քրիստոսի յարութիւն առնելով՝ անիկա Շաբաթ ըլլալէն դադրեցաւ:

36. Ղուկաս, ներշնչեալ Քրիստոնեայ պատմիչը որ գրեց յամի Տեառն 62, «Ծաֆաֆ օրը» կը կոչէ զանիկա: Գործ. ԺԳ. 44:

37. Մեծ Քրիստոնէական ժողովին մէջ, որ եղաւ յամի Տեառն 52, Յակոբոս՝ առաքեալներուն և շատ աշակերտներուն առջեւ զանիկա «Ծաֆաֆ օրը» անուանեց: Գործ. ԺԵ. 21:

38. Պօղոս առաքեալին սովորութիւնն էր ան օրը քարոզել: Գործ. ԺԵ. 2:

39. Գործք առաքելոց գիրքին մէջ միայն՝ յիշուած է 84 ժողովներ որ Պօղոս առաքեալ ան օրը ըրաւ: Տե՛ս Գործ. ԺԳ. 14, 44: ԺԶ. 13: ԺԷ. 2: ԺԸ. 4, 11:

40. Քրիստոնեաներուն և Հրէաներուն մէջտեղ՝ Շաբաթ օրունան նկատմամբ երբէք վիճաբանութիւն մը չեղաւ: Ասիկա փաստ մըն է որ Քրիստոնեաները Հրէից պահած նոյն օրը կը պահէին:

41. Հրէաներ որ Պօղոս առաքեալին դէմ շատ մը չարախօսութիւններ կ'ընէին, զանիկա երբէք չամբաստանեցին իբրեւ Շաբաթը պղծող: Ինչո՞ւ չըրին եթէ անիկա Շաբաթը չէր պահէ:

42. Սակայն Պօղոս առաքեալ ինքը յայտնապէս ըսաւ թէ «Ես ոչ Հրէաներուն օրէնքին՝ և ոչ տաճարին՝ ոչ ալ Կայսրին դէմ յանցանք մը ըրած եմ»: Գործ. ԻԵ. 8: Աս ի՞նչպէս կրնար ճշմարիտ ըլլալ՝ եթէ Պօղոս առաքեալ Շաբաթը կը պղծէր:

43. Շաբաթը Նոր Կտակարանին մէջ 59 անգամ յիշուած է, և միշտ յարգանք ու Հին Կտակարանի մէջ գրուած նոյն անունով, այսինքն «Ծաֆաֆ օրը»:

44. Նոր Կտակարանին մէջ ոչ մէկ տեղ բոլորովէն զրուցուած է՝ որպէս թէ Շաբաթը խափան փոխուած, կամ վերացուած ըլլայ:

45. Աստուած ամենեւին թոյլ տուած մարդուն ան օրը գործ գործելու: Ընթերցի՛ր ի՞նչ իշխանութիւնով եօթներորդ օրը կը

46. Նոր Կտակարանի ոչ մէկ Քրիստոնեա սարակ գործ մը գործեց եօթներորդ օրը՝

րութենէն առաջ կամ ետքը: Արդի Քրիստոնեաներ ինչո՞ւ տարբեր ըլլալու են Սուրբ Գրոց Քրիստոնեաներէն:

47. Երբէք գրուած չէ որ Աստուած եօթներորդ օրէն իր օրհնութիւնը կամ սրբութիւնը վերցուց:

48. Ինչպէս որ Շաբաթը կը պահուէր Դրախտին մէջ անկումէն առաջ, նոյնպէս յաւիտեանս պիտի պահուի Նոր Երկրին վրայ՝ ամէն բաները կարգադրուելէն ետքը: Եսա. ԿԶ. 22, 23:

49. Եօթներորդ աւուր Շաբաթը Աստուծոյ օրէնքին կարեւոր մէկ մասն էր, քանզի Աստուծոյ բերնէն ելաւ ու անոր մատովը քարի վրայ գրուեցաւ: Եւ. Ի. Երբոր Յիսուս իր գործին սկսաւ, պարզապէս ըսաւ թէ ինքը չեկաւ օրէնքը աւերելու: «Մի կարծէք թէ ես եկայ օրէնքը կամ մարգարէները աւերելու» Մատթ. Ե. 17:

50. Յիսուս խտով յանդիմանեց Փարիսեցիները իբրեւ կեղծաւորներ, որոնք կ'ըսէին թէ զԱստուած կը սիրէին, մինչ իրենց աւանդութեանց պատճառով տասը պատուիրանաց մին կը խախտէին: Մէկշաբթի օրը պահել մարդոց աւանդութիւնն է միայն:

Բ. ՄԷԿՇԱԲԹԻ ՕՐԸ

1. Սուրբ Գրոց մէջ գրուած առաջին բանը՝ մէկշաբթի օրը գործ գործելն է: Ծննդ. Ա. 1—5, Գոր. ողբ Արարիչը ինքն էր: Եթէ Աստուած աշխարհը կշարթի օրը ստեղծեց, ան օրը գործ գործել մեղի օր մեղք կրնա՞յ սեպուիլ:

Աստուած կը պատուիրէ մարդոց որ մէկշաբթի րժեն: Եւ. Ի. 7—11: Աստուծոյ հնազանդիլ սխա՞լ է: Կապեալներուն ոչ մէկը պահեց զանիկա:

Աստուծոյ բացորոշ հրամանաւը, անոր սուրբ րժը շաբթուան առաջին օրը չորս հազար

տարիի չափ գործածեցին իբրեւ հասարակ գործի օր:

5. Սուրբ մարգարէներէն ոչ մին պահեց զանիկա:

6. Աստուած ինքը «Գութի օր» կը կոչէ զանիկա: Եզեկ. ԽԶ. 1:

7. Աստուած անոր մէջ չհանգստացաւ:

8. Ոչ օրհնեց զանիկա, ոչ ալ սրբեց:

9. Քրիստոս հիւս մըն էր (Մարկ. Զ. 3), և իր արհեստովը կը գործէր մինչեւ որ երեսուն տարեկան եղաւ: Շաբաթը կը պահէր և մէկշաբթի օրը կը գործէր, ինչպէս ամէն ոք կ'ընդունի:

10. Առաքեալները ան օրը չհանգստացան:

11. Քրիստոս ո՛չ օրհնեց և ո՛չ սրբեց ան օրը:

12. Անիկա պահելու համար օրէնք մը չը տրուեցաւ, ուրեմն անոր մէջ գործ գործել օրինազանցութիւն մը չէ: «Բանդի ուր որ օրէնք չկայ, օրինազանցութիւն ալ չկայ» Հուով. Դ. 15: Ե. 13: Յովհ. Գ. 4:

13. Նոր կտակարանը երբէք չարգիլեւ ան օրը գործ գործելը:

14. Զանիկա պղծողներուն պատիժ մը տրուած չէ:

15. Պահողներուն օրհնութիւն մը խոստացուած չէ:

16. Կանոն մը գրուած չէ անոր պահուելուն կերպին վրայով: Ա՞յսպէս կ'ըլլար եթէ Աստուած ուզէր որ զանիկա պահէինք:

17. Ան օրը երբէք կոչուած չէ Քրիստոնէական Շաբաթ, կամ Շաբաթ օր, կամ տէրունական օր, և կամ մինչեւ անգամ հանգչելու օր: Արդ մինք ինչո՞ւ սուրբ կոչենք զանիկա, քանի որ անոր տրուած չէ ո՞րք տիտղոսը:

18. Անիկա «Մէկշաբթի օր» կը կոչուի միայն:

19. Ամբողջ Նոր կտակարանին մէջ մէկշաբթի օրը միայն ութը անգամ յիշուած է: Մատթ. ԻԲ. 1: Մարկ. ԺԶ. 2, 9, Դուկ. ԻԴ. 1: Յովհ. Ի. 1, 19, Գործ. Ի. 7: Ա. Կորն. ԺԶ. 2:

20. Աստուծոյ վեցը նոյն եօթնեկին նոյն առաջին օրուան կը վերաբերին, — այսինքն Քրիստոսի յարուսթիւն առած օրուան:

21. Պօղոս առաքեալ Կորնթացւոց և Գաղատացւոց եկեղեցիներուն պատուէր տուաւ որ ան օրը սուրբերուն համար ողորմութիւն ժողովն ապա յիշէր իր հօգիտէն՝ ոչ թէ պաշտամունքի ատեն ժողովումներ ընելով: Ասիկա որոշ ապացոյց մըն է որ ան օրը եկեղեցական ու է պաշտամունքի ժողովք չէր ըլլար: Ա. Կորն. ԺԶ. 2:

22. Ամբողջ Նոր Կտակարանին մէջ միայն մէկ կրօնական ժողով մը յիշուած է, որ եղաւ ան օրը: Գործ. Ի. 5—22: Եւ աս ալ գրաբառ թարգմանութեան մէջ «Յաւուրն Շաբաթուց» է: Գործ. Ի. 7:

23. Բնաւ ակնարկութիւն մը չկայ թէ անոնք անկէ առաջ կամ ետքը անգամ մըն ալ ժողովուած ըլլան ան օրը:

24. Անոնք ան օրը ժողովուիլ սովորութիւն չունէին:

25. Պատուէր չկայ ան օրը հաց կտրելու:

26. Հաց կտրել միայն մէկ անգամ մէկշաբթի օրը եղաւ: Գործ. Ի. 7:

27. Ան ալ կէս գիշերէն ետքը: Համարք 8—11: Յիսուս Հինգշաբթի իրիկունը ըրաւ, Ղուկ. ԻԲ, և աշակերտները ատեն մը ամէն օր կ'ընէին: Գործ. Բ. 42—46:

28. Սուրբ Գիրք ոչ մէկ տեղ կ'ըսեն թէ մէկշաբթին Քրիստոսի յարութիւնը կը յիշատակէ: Ասիկա մարդոց մէկ աւանդութիւնն է, որ Աստուծոյ օրէնքը կը խափանէ: Մատթ. ԺԵ. 1—9: Միջոցառումը կը յիշատակէ Յիսուսի թաղումը և յարութիւնը: Հռով. Զ. 3—5:

29. Վերջապէս՝ Նոր Կտակարանը Շաբաթ օրուան փոխուած, կամ մէկշաբթիին սուրբ ըլլալուն նկատմամբ բոլորովին լուռ կը կենայ:

1376

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏՐԱԿԻ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ կը հրատարակէ
 Թիսոնեական զորքեր, քերքեր եւ տեսակներ աւելի քան 50
 լեզուներով: Անգլիերէն, Գերմաներէն, Ֆրանսերէն, Սլոններէն,
 Հոլանտական, Տանիմարգական եւ Շուէտական ցուցակները հոխ
 են պարունակութեամբ: Նաեւ առատ գրութիւնք կան Ռուսա-
 կան, Փոլոնիական, Պոմերանական, Էսթոնական, Լեթոնական,
 Հունգարական, Իսպանական, Փորթուգիզեան, Բուլղարական, Հա-
 յերէն, Տանկերէն, Յունարէն, Արաբերէն լեզուներով: Ցուցակներ
 ձեռք կը դրկուին: Հանեցէ՛ք ուղղել առ

Կ. ՊՈԼԻՍ, Զագմագնըլար Տօգուլը, Մուրատեան խան,
 Թիւ 11

CONSTANTINOPLE, Tchakmakdjilar Yocouchou, Mouradian
 Han, N^o. 11

HAMBURG, Grindelberg 15 a, Germany.

BASEL, Nonnenweg 22, Swiss.

GENF, Rue de la Synagogue 29, Swiss.

WATFORD, Stanborough Park, Herts, England.

CHRISTIANIA, Akersgaden 74, Norway.

STOCKHOLM, Kungsgatan 34, Sweden.

HELSINGSFORS, Unionsgatan 4, Finland.

RIGA, KI. Newastr. 12, Russia.

NEW YORK CITY, 32 Union Square East, U.S.A.

WASHINGTON D. C., Takoma Park Station, U.S.A.

COLLEGE VIEW, Nebraska, U. S. A.

NASHVILLE, 24, Avenue, North, Tenn., U. S. A.

MOUNTAIN VIEW, Santa Clara Co., California, U. S. A.

TORONTO, Junction, Ontario, Canada.

TACUBAYA. D. F., 1420 Avenida 20, Mexico.

PORT OF SPAIN, 31 Dundonald Street, Trinidad.

SAO BERNARDO, Estação S. P. R, Sao Paulo, Brasil.

BUENOS AIRES, Casilla Correo 481, Argentina.

VALPARAISO, Casilla 787, Chile.

KAPSTADT, 56 Roeland Street, South-Africa.

KARMATAR, The Watchman Press, E. I. Ry., India.

SINGAPORE, 12 Dhoby Ghaut, East-India.

HONAN, Sin Jang Cheo, via Hankow, China.

TOKIO, 846 Sendagaya-mura, Japan.

WARBURTON, Victora, Australia.

COORANBONG, Avondale, N.S.W., Australia.

ՏՊԱԳՐ. ԶԱՐԵՂ Ն. ՊԵՐՊԵՐՅԱՆ

1910



1376

<< Ազգային գրադարան



NL0027933

